

ներկայացնելով Եւզինէսը իբրև տարբեր անձ մը, Բայց մԷր Ձևաց Մակարիոսը:

էջ 75, Եւրոպայոս Քահանայ — Յոյնք կը տօնեն զայն 26 և մ'չ 27 Յուլիսին:

էջ 76, Պիոն Քահանայ — Մէկն է Ս. Զատիկի հետ կապուած տօներէն, Բուն Բարեկենդանը կանխող Բշ. օրը յիշատակուող: Կացուծիւնը կը փրկուէր հՅէ Սըրբազանը Եճճ. ի տեղ դրած ըլլար Առաջաւորաց բառը:

Նոյն էջ, Աբիսոպոս Սարկաւազ — կը տօնուի Պետրոս Լայրապետի հետ: Տեսնել այդ առթիւ ճիշտ ըսածը:

էջ 77, Կրեւղ Սարկաւազ — կը տօնուի Պիոն Քահանայի հետ: Կրկնել այդ առթիւ ըսուածը:

Նոյն էջ, Բեհիամին Սարկաւազ — Այս ալ կը տօնուի նախորդին հետ:

էջ 78, Բումանոս Երզնգոյ Սարկաւազ — Յոյնք կը տօնեն Նոյմ. 18ին և ոչ Լոկա. 1ին, իսկ Լատինք՝ Օգոս. 9ին:

էջ 89, Անոն ձգնուար — Մէկն է տպայից տօներէն:

էջ 90, Պոլոս Թեբայիդի Անապատական — Պէտք է յիշուէր թէ երբ Տիրամօր Եղովթեան տօնը ինչայ Եշ. օրուան, յիշեալին և ստորև յիշուած ճշնաւորներու տօնախմբուծիւր կը կատարուի երկու օր առաջ, նոյն եօթնեակի Գշ. օրը:

էջ 94, Նեղոս Աբբայ — Լատինք կը տօնեն անոր յիշատակը Փետր. 20ին:

էջ 96, Լայր Արտեմ — Յոյնք կը տօնեն զայն Մակարիոսի հետ, Յուն. 19ին:

էջ 97, Մրապիոն Անապատական — Ճիշդ է թէ Յոյնք չեն յիշատակեր զայն, բայց Լատինք կը տօնեն զայն 30 Լոկա. ին:

Նոյն էջ, Պիլեհ Անապատական — Ո՛չ թէ Լատինք, այլ Յոյնք է որ կը տօնեն անոր յիշատակը նշուած օրին (27 Օգոս.): Նաև Բուն Օրթոտոքս Եկեղեցին, որուն ներկայ Պատրիարքին անուան տօնն է:

էջ 102, Կոստանդիանոս Կայսր — կը զարմանանք թէ ինչպէ՞ս մինչ սուրբերու ցանկին մէջ, ապուած դրքի վերջաւորութեան, կ'երևի անունը կայսեր մօր՝ Լեզինէ Թադուհիին, նոյն էջաթիւով, Ամեն. Լեզինակը տող ու կէս միայն հաւած է արտմագրել այդ մեծ սրբուհիին:

էջ 106, Փիլիպպոս Եպարեոս եւ իր երկու որդիները — Ապայից տօներէն է:

“ՄԱՐՄԻՆ ԵՒ ԱՐԻՒՆ”

Տպ. Սեւան (Պէյրուք), 1977, էջ 85

«Սլոն» ի Խմբագրութեան զրկուած Բրիտանացի կարօ Արմէնեանի Վարմին և Արիւն» խորագրով քերթուածներու «չքնաղ» հատորիկը անցած էր մեր ձեռքը մարի մը առաջ: Ու արդար ըլլալու համար պէտք է ըսել թէ ձանձրոյթը դիմադրելու ճիշդ ալ պէտքը զգացած էինք անոր ընթերցումը իր աւարտին հասցնելու համար, յաջող էջ մը զտնկելու միամիտ յոյսէն մտարկուած: Յետոյ գիրքը մէկդի դրած էինք, պարզապէս օրովհետև արժանի իսկ չէինք նկատած անով զբաղիլ, այսինքն քանի մը տողով արտայայտել մեր ապաւորութիւնները — թէ իսկ բացասական — անոր պարունակած «գանձ»ին մասին:

Լեզինակին ըսածը ճիշդ է տարեգիրը ԹՄ եղած տարիներուն միայն:

էջ 107, Պոլիսոս (ապուած է Պոլիկոսոս) — Աս ալ մէկն է ապայից տօներէն, զոր Յոյնք կը յիշատակեն Յունուար 9ին:

էջ 109, Միւնոս, Երմոզիքեա եւ Գրափոս — Պէտք է աւելցուէր թէ Ս. Կայսր Եղովթեան տօնը Բշ. եկած տարիներուն, յիշեալները կը տօնուին նախորդ եօթնեակի Գշ. օրը (Դեկտ. 3):

էջ 110, Դեմետրիոս Ենթաճիւղասոս — Լատինք ևս անոր յիշատակը կը կատարեն Յունաց հետ, Լոկա. 26ին և ոչ 8ին:

էջ 114, Անդրե Զօրավոր եւ իր բանակը — Մէկն է սակաւաթիւ այն տօներէն, որոնք ոչ միայն կը տեղափոխուին մերթ Առաջաւորէն առաջ և մերթ վարդավառէն ետք, այլև կրնան կատարուիլ վերացման ճաշի կամ Յիսնակի Բարեկենդանը կանխող եօթնեակի ընթացքին: Նոյնը կարելի է ըսել յաջորդ էջին վրայ յիշատակուած Ալրիանոս Վերակացուն համար:

Գէորգ Ս. ՃիւնիվիՉԵԱՆ

Վերջերս մեր ձեռքը անցաւ Փետր. 24ի շէպրեմբրի օրաթերթի թիւը, ուր մի ամի Արմէն Տօնոյեանի շատ լավ գովասանքներն ու լարձնաչափքն գնահատանքը կար Արմէնեանի ու իր գերթողագրքի մասին դուրս բերաւ մեզ մեր լուսթեանէն, օտիպելով թուղթին յանձնել հետեւեալ տողերը, գրական պարկեշտութեան դէմ մեղանշած չըլլալու համար:

Առաջին առթիւ յայտնեմք թէ խնդրոյ առարկայ գրքոյկին մէջ գտանք շատ մը բաներ — բանաբաններ, ճճային ճարտարակ գործուածքներ, երբեմն բառերու անթիւր ճարտարապետութիւն — բայց միայն մեր փնտռածը — և միայն — որ ունէր գոյութեան իրաւունքը այդ էջերուն վրայ — բանաստեղծութիւնը կը բացակայէր անկէ:

Արմէնեան մէկն է սփիւռքի կարգ մը կեդրոններէն առկը մէկ յայտնուող երիտասարդ գրողներէն, որոնք այլանդակութիւնը ցաւաբխորէն կը շփոթեն նորարարութեան հետ: Մեր կեանքն անաստեղծներէն և ո՛չ մէկուն նմանելու, ո՛չ մէկուն աղդեցութեանը ենթարկուելու, ամէն գնով ինքնատիպ երեւելու բունագրօս ճիշդ յաճախ առաջնորդած է զանոնք լարծուս արահետներու, անսովորն ու արտառոցը իրեն զբազանութիւն հրապարակ հանելու արտուր դերը վերապահելով իրենց:

Գրական այդ ճաշակը ունեցած են, Արմէնեանէ առաջ, Գեորգ Չէքիճեանը՝ Եգիպտոսէն և Վահէ Օշրկանը՝ Պէրսութենէ, թէև այս վերջինը իր բազմաքանութեամբ հորմէն ժառանգած տաղանդին նպաստովը կրցած է երբեմն մեզի մատուցանել կապարագոյն իր տողերը գունազարդելու կոշուած սպիտի զանակներ կամ բարձր մտածուններու և քաղցր զգացուններու գիրկը դիտառնումին արգասիքը հողդ դիմացիուն էջեր: Արմէնեան զուրկ է անկէ, Ո՛չ իսկ կրնանք իր գրչին ցփռատուքները կշիռքի զարնել կարիք Պատմահետի նոյնաստեղծացուններուն հետ, քանի այս վերջինը տեղ-տեղ կը վայելէ ընդոծին ու անվիճելի աղանդի մը պաշտպանութիւնը, արուեստին կնիքը գրուածը իր էջերէն սմանց վրայ:

Ունեցած ենք բանաստեղծներ, մասնաւոր ճիշդ իրապաշտներ՝ որակուածները — Թէրզեան, Աճէմեան, Նար-Պէտրոսն քերթողութիւնը, շնորհիւ իր ձեռքնամքին, տեղ-տեղ կրցած է ապահովել իրեն երաժշտականութիւն մը, տաղաչափական արուեստին (աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել արհեստին) հմտացած միջնադարեան մեր ձեռագիրներու յիշատակարաններու գրիչները յիշեցնող: Առկէ ալ զուրկ է Արմէնեան, որուն տողերը չեն ճաննար չափ ու կշիռ, չունին յանգ ու նոյնիսկ ... կէտագործութեան նշան:

Յուսարին այն է որ մեր գրական անդամատանին մէջ բուսած այս և նման որոմներ կամ որդնոտած պատուներ չեն դիմաւորուելու անտարբերութեամբ կամ, ինչ որ աւելի ցաւալին է, խորանոց բայց շինիչ քննադատութեամբ, գրող զգաստութեան հրաւիրող ու իր ճաշակը զարգացնելու, իր զգայութիւնները զտելու ու բերեցողացնելու մղող:

Պիտի թելադրէինք որ կ. Արմէնեան և իր նմանները փորձը ընէին իրենց բառերուն բանաստեղծութեան սրբազան պատմաճանը հազցնել փորձուելէ առաջ իրենց գաղափարներն ու զգացունները — ըսելով՝ աւելի ճիշդ, որովհետև անտաղանդ անձերու մօտ այս վերջինը միշտ ալ հետեւանք չէ վերոյիշեալներուն — արտայայտէին արձակի ճամբով: Այն ատեն է որ երևան պիտի գար անոնց իմաստազուրկ, հասարակ-տեղիք խօսքերը ըլլալը, որոնք կրնային գրուել բերանը իր լեզուին քիչ շատ արտապետած գրական զգայարանքէն անմտան ունէ մտորու:

Այս տողերուն նպատակը չէ անշուշտ բարոյալքել հողիսակը, և ոչ ալ անոնց շարժառիթն է զինքը գրական աշխարհէ բոլորովին ժեղուսացած տեսնելու մեղապարտ ցանկութիւնը: Միայն պիտի չըլլար թէև գրական զգայարանքը, տաղանքը նմանցնել Աւետարանի քանքարներուն: Որուն օր տրուած է՝ պիտի աւելցուի, իսկ որուն օր չէ տրուած՝ այն քիչն իսկ զոր կը կարծէ թէ ունի՝ պիտի առնուի իրմէ:

Գ. ՃԱՐՏԱՐ